

590

L 0 - 2 0

ԸՆԹԱՑՔԸ ԵՒ ԻՇ ԿԱՆՈՆԸ

Հայոց

Գ. Ա. ԶԵՎՏԵՐԵՅԵ

Վեհան

Պ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն 8 Պ Ա Ր Ա Ն

1919

1

L-20

61 JUL 2009

Mr. G. M. Gould
5-X-1919
Pawtucket

L - 20


11
11

Լ Ա Թ - 2 Է

ԼՆԹԱՑՔԸ ԵՒ ԻՐ ԿԱՆՈՆԸ

Հայոց

Կ. Ո. ԶԵՎԱՐԵՍԻ



Վեճես

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1919

50 APR 2013

590

ՆՈՐԱՀԱՍ ՀԱՅ
ՄՑԱԿՈՒՄԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ԶՈՒ ՀԱՅԱՑՆՈՂԻՆ



U P U & F U M G Y

ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՔ

ԼԱՌԵՑՔԸ իր ընթացքն է, Ինքը չէ։
Եյս անունը, որ իր անունն է, զինքը չանուաներ։
Ենթաժան Ենեղը զուրկ է անունէ։
Ենունը Եղողին մասնակի Ֆադումն է։
Ուստի։

Ով ամբողջին կը միտի, բնոյթին կ'առաջանայ։
Ով մասնակին պաշտէ, շուքին քով կը մնայ։
Օրագումով երկուոր, էութեամբ մեկ է։
Երեւման պահով միայն երկուք է։
Ո՞եկ եւ անմելինելի
Եւ ամեն խորհուրդի, եւ ամեն գաղտնիքի
Ո՞եկնակէտ, դուռ ու բանալի։

ԵՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ

Մարդու է աղուորը աղեղէն զատողը,
Մարդու է աղէկը գէշէն տարբերողը:
Ըլալ եւ ըլլալ իրար կը ստեղծեն.
Դիւրին եւ դժուար իրար կը լսացնեն.
Քիչ կարճ, շատ երկար իրար կը կազմեն.
Քիչ ցած ու շատ բարձր իրար կը պրկեն.
Զայնը եւ հունչը իրար կը սպասեն.
Եռաջ եւ յետոյ մէկոմէկ կուղեն:
Եյսպէս ալ Մեկնակը.
Կը ներգործէ առանց գործի.
Կ'ուսուցանէ առանց խօսքի.
Բարիէն չի քշուիր, չարէն չի քաշուիր.
Մէկուն օգնելով՝ միւսին չի մերժեր:
Կը ստեղծէ առանց ստեղծածն ունելու.
Վազգէ առանց աղղեցիկ դառնալու:

Բնազդականն է աղրինու ուժերու:

ԵՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ

Յարդ ու պատուի չափէն անդին՝ կը ծնի սէրն կագ ու կռուին.
Ճետապնդումն հազուագիւալին՝ դուռ կը բանայ մեղք ու ոճրին.
Զարդարանկի փառքը սին՝ աղբիւրն է չար նախանձին:
Ուստի Մեկնակը.
Կը վարէ անաչառ,
աննախապաշառ.
չափւոր կրքերով՝
հզօր նկարագրով:
Ճողովուրդը անդէտ, անտենչ կը պահէ.
շատդէաները կը սանձահարէ:
Վրանի ինք այսպէս ձեռնպահ մնայ,
հանրային անիւը անարգել կը դառնայ:

ՀՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Ընթացքն ինքնին անել է, բայց ահապառ իր աղդակ.
Մայր խուսափուկ, սակայն իրերն իրմով են լոկ ներդաշնակ.
Կը մեղմէ սուրը,
Կը պարզէ բարդը,
Կը չափորդէ փայլը,
Կը դասորդէ նիւթը:
Ո՛վ պայծառութեանց անշիջանելին.
Ո՛վ կրնար ստեղծողն ըլլալ, ով հայր
Եյս գերագոյնին:

ՀԵԿ ԳԵՐԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Եղողը կ'անցնի Եղածին վրայէն,
Խնչպէս միջոցի վրայէն. զայն պաշտելն օտար է իրեն.
Մակնակը կ'անցնի իր անձին վրայէն,
Որպէս միջոցի վրայէն. զայն պաշտելն օտար է իրեն:
Տիեզերքը փքոցի մը պէս է.
պարպուելով կը լրանայ.
չի պղտիկնար:
Մակնակն եւս.
նուիրուելով կը լիանայ.
չի չքանար:

ԱՆՑԵՐԸ ԲՈՒՐԴԻ ԽՈՍՔ

Անեղին ուժը անանց է :
Ան յաւէտ մայրական էզն է ,
Ուրկէ ափեղելքը ծնունդ կ'առնէ :
Անէութեամբը անթուլ կը ստեղծէ :
Մհկուսանալով կը թափանցէ :

Ե ՕԹԵՆԵ ԲՈՒՐԴԻ ԽՈՍՔ

Եմենուրեքը յաւերժական է .
Յաւերժական՝ զի վեր սոսկականէ .
Հոս է պայմանը յաւերժականին :
Եյսպէս ալ .
Մեկնակին մեկնանալը իր յայտնուիլն է .
շռայլելով իր անձը , զայն կը յաւերժցնէ .
ինքզինքն ուրանալով , իր ինքնութեան կը համեի :

ՈՒԹՅԵԼՇՐՈՈՐԴ ԽՈՉՈՎՔ

Ուղեղ կենցաղը ջուրին կը նմանի.

Չեւը կը ժխտէ. ուստի, ամէն ձեւի հետ է.

Հեռանայ իսկ հասարակէն, բնթացքին մօտ է.

Ինչ որ.

Գայութեան հանդէպ՝ երկրայնութիւնն է,

Հոգիին հանդէպ՝ խորութիւնը,

Արտին հանդէպ՝ սէրը,

Խօսքին հանդէպ՝ Շշմարտութիւնը,

Վարչութեան հանդէպ՝ բարեցջումը,

Գործունէութեան հանդէպ՝ կարողութիւնը,

Գործին հանդէպ՝ կարելիութիւնը:

Մէկ խօսքով.

Չեւին ժխտումը կը ջնջէ չարիքը:

ԽԵՍԼՐՈՈՐԴ ԽՈՉՈՎՔ

Չես կրնար ձեռքերովդ բռնել ու լեցնել միանգամայն.

Չես կրնար ձեռքերովդ քննել ու սրել միանգամայն.

Չես կրնար ձեռքերովդ պահել ու ժողվել միանգամայն:

Ենզուսպ փառամոլութիւն մայր է ոճիրի.

Կեանքդ ոչինչի վրայ հաստատած՝ ազգել, կատարել,

Եհաւասիկ բնթացքը:

ՏԵՍՆԵՐ ԲՐԱՅԻ ԽՈՍՔ

Ողին երբ տէր է կըքին ու մէկ է ձայնը ներքին,
Աիրք ու ոգի անբաժան են ու մէկի կը յանդին.
Ինքնամարզումն հոդիին, ինքնապարզումը սրտին,
Շէն մանկութեան ոսկեղլն միամտութեան կուղղեն.
Հոդին մաքրագործուելով, հայեացքն ընդլայնուելով,
Ենձը կատարելութեան վսիմութեամբը կ'օժտէն.
Օգացմունք փոխադարձութեան, իբր սկզբունք հանրութեան,
Օինքն անարգել ինքնակարդ վարելու կառաջնորդին.
Բախտին ելեւէջներէն, Ճակատագլին խաղերէն,
Մարմինը կըլսյ չալքաշ, հոդին կը մնայ մատղաշ.
Եւ երբ սրտին նայուածքը անձին առաջնորդ դառնայ,
Ուսմանք, արուեստ ու գիտոյթ, բոլորը կաւելորդնայ:
Եճման ըլլալ աղդակը.

ստեղծել առանց տիրելու,
աղդել առանց գերելու,
Ճաւալել առանց տապալելու,

Եհաւասիկ ընթացքը:

ՏԵՍՆԵՐ ԲՐԱՅԻ ԽՈԽՔ

Երսուն առեղներ անիւին մէջ իրար կը հանդիպէն.
բայց միջեւի ոչինչն է անիւն անիւ ընող.
Հողէն շաղախ, շաղախէն ամաններ կը շինուին,
բայց մէջի պարապն է ամանն աման ընող.
Պատ ու պատուհան ու գուռներ տունը կը կազմէն,
բայց մէջի պարապն է տունը տուն ընող:
Ուստի.
Կիւթականն է՝ օգտակարը կազմող,
Անիւթականն է՝ էականը շնորհող:

Հ 98



ՏԵՍՄԱՆ ԵՒՏԵՐԻ ԿՈՒՆԵՐԻ ԲՐՈՅԻ ԽՈՍՔ

Շատ տեսնող աչքը շուտ կը տկարնայ.
Շատ լսող ունկը շուտ կը ծանրընայ.
 իմափկաձաշին շուտ քիսքը կանհամնայ.
 խաղամոլին շուտ խիղը կը բժանայ.
 ընչամոլին շուտ խելքը կը չքանայ:
Ուստի Ո՞ւկնակը.
 Աեղեւը կը թոթուէ՝ միջուկին կը դառնայ.
 Դուրսինը կը ցրուէ՝ ներսինը կը հոգայ:

ՏԵՍՄԱՆ ԵՒՏԵՐԻ ՀԵՐՄՈՒՐԻ ԽՈՍՔ

Շնորհները կը նուաստցնեն նախատինքին պէս,
Փառք ու պատիւը կ'աղարտեն մարմնականին պէս.
 Աշանակութիւն.
“Շնորհները կը նուաստցնեն նախատինքին պէս,,
— Շնորհը կարելի կըլայ անձին ստորադասումնվ,
 ձեռք կը բերուի ինքզինքին նուաստացումնվ,
 նախատինքինը կը փոխուի իր դադարումնվ:
 Աշանակութիւն.
“Փառք ու պատիւը կ'աղարտեն մարմնականին պէս,,
— Վարմինն է միակ բցնն արատներու.
 կրողն եւ փորձութեանց, եւ կորուստներու:
Ուստի.

Ան որ ինչպէս մարմինէն, նոյնպէս հանրութենէն
 չե տարուիլ գիտէ,
 զայն լաւ կ'առաջնորդէ.
Ան որ ինչպէս մարմինէն, նոյնպէս հանրութենէն
 չափ պահել գիտէ,
 զայն Ճիշտ կ'առաջնորդէ:

ՏԵՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՍՔ

Վեքը կը շքի, սակայն չի տեսներ — Անտարբերելին.
Ունկը կանգ կ'առնէ, սակայն չի լսեր — Անորոշելին.
Չեռքը կ'երկարի, սակայն չի դաներ — Անշոշափելին.
Երեքով անզգալի, ուստի անտարբերելի.
Խորհուրդն առջեւ իբր մէկ կ'երեւի.

Իբր համապարփակ,
Յաւէտ անսահմանելի,
Անեղին խուսափուկ,
Կերպ անկերպարան,
Տեսք անտեսլական,
Անբացատրելի, անըմբռնելի,
Անսկիզը, անվախճան:
Ուստի.

Ինթացքն օրինակել Ճանչնալէ վերջ զայն,
Զայն հարթել ըսել է ամէնուն միանգամայն.
Անորոշել, Ճանչնալ իր խաղացքը կարելի է.

Առաջացում հճը իրմէ:

ՏԵՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԵՐԵՐԴ ԽՈՍՔ

Ի հնուց վարպետները ինքնին խոր եւ անթափանց,
Թռափանցելու ատակ եւ իրենց ուժին անզիտակ էին.
Քանի անզիտակ ուժին, ուժն իրենց վեհութիւն կու տար:
Շըջահյեաց մէկու մը պէս որ ձմեռը գետէ մը կանցնի.
Չգոյշ մէկու մը պէս որ շուրջը թշնամիներ ունի.
Պաղ՝ օտարական հիւրին պէս.
Պաղող՝ նախնական նիւթին պէս.
Բաց՝ ձորահովեախի մը պէս.
Խոր՝ անթափանց լիճի մը պէս.
Ո՞րը հիմակուաններէն պիտի կրնար, իր պայծառ հանգարտութեամբ,
աղջամուղջը տակաւ լուսորել
Ո՞րը հիմակուաններէն պիտի կրնար, իր ինքնեղ յարատեւութեամբ,
մահացումը տակաւ կենաւորել:
Ինթացքն էր իրենց ուժը.
Ինքվինքնուն տէր եղան եւ մեկնացան,
Եւ կատալութիւնն իրենց անկատարութեան մէջ տեսան:

ՏԵՍՆՈՒՎԵՑԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Ուր կը գահէ ՄԵԿԻՆԱԿԸ,

ՀՈՒՌ ՀԱՆԴԱՐՄ է.

ԼԱԿԻՆԵՐՈւ կեանքն ինքնին,

ԵՐԺԴԱՐԾ է.

ՄԱՀՆ ինքնին

ՎԵՐԴԱՐԾ է.

Ի՞ արմատին վերդառնալը լուեն է,

ԼԱՊԻԹԻՆԸ երկունքին դաշնակոյթն է.

ԵՐԿՈՒՆՔԻՆ դաշնակոյթը կեանքի էութիւնն է.

ԿԵԱՆՔԻ էութիւնը ՃԱՆՃԱԼ հանդարմ յստակտեսութիւնն է.

Չը ՃԱՆՃԱԼ էութիւնը կեանքին՝ քաօնն է մթին:

ԿԵԱՆՔԻ էութիւնը ՃԱՆՃԱԼԸ կը մեկնացնէ.

ՄԵԿԻՆԱՆԱԼԸ կը բարձրցնէ.

ԲԱՐՁՐՆԱԼԸ վարպետ կը դարցնէ.

ՎԱՐՊԵՏ ԸԼՍԱԼԸ կը վաեմցնէ.

ՎԱԵՄՈՒԹԻՒՆԸ ԴԵԿ ԸՆԹԱԳՔԸ կ'ուղղէ.

ԸՆԹԱԳՔԸ տիեզերականն է,

ՎԵԿԵՂԻՆ է, յաւէրմէն է:

ՏԵՍՆԵՐ Օ ԹԱՇՆԵՐ ՈՒՐԾԻ ԴԻ ԽՈՍՔ

Եռջի կարգաւորիչները հազիւ կը զգացուէին.

Յաջորդները սիրուեցան, փառարանուեցան.

Եսոնց յաջորդները վախցուեցան.

Եսոնց յաջորդները արհամարհուեցան:

Փոխդարձութեան զգացումն է միայն սկզբունք հանրութեան:

Եռջինները մեծանձն՝ իրենց խօսքերուն կշռ՝

կը կատարէին իրենց գործը.

Հանրութիւնը ինքնակարգութեան պատրանքը կը վայելէր:

ՏԵՍԱՌԻԴՅԱՆ ԲՐՈՒՐԻ ԽՈՍՔ

Ընթացքն ահճետացաւ՝ խորհուրդը ծնաւ.
Գիտոյիմը տիրեց՝ բնազրը մեռաւ.
Երեան միոյթը թուլցաւ՝ տան մէջ պարսքը ծայր առաւ.
Հայրական կարգը կորաւ՝ իշխողին կամքը կարգ եղաւ:

ՏԵՍԱՌԻԴՅԱՆ ԵՐՐԱԲԵԿ ԽՈՍՔ

Ընտես առնել ուսման ողին, հարկեցուցիչն առ ոչինչ,
Վաճի այսպէս հարիւր անգամ բարօրութիւնն աշխարհին.
Ընտես առնել բարուց ողին, պարտաւորիչն առ ոչինչ,
Երւ համերաշն կըլսյ շուտով հանրութիւնը վերստին.
Ընտես առնել կոչման ողին, պանծացուցիչն առ ոչինչ,
Հանրութեան մէջ ոճիրի սէրն կը հասնի շուտ իր վախճանին:
Պունաւորմամբ չիրագործուիր երրեակն այս սկզբունքի.
Կը կարօտի քանգակի.
Երեւոյթով բնական — էութեամբ անհատական.
Երեւոյթով անշահասէր — էութեամբ անձնուէր:

ՔԱՅԵՆ ԵՐԻՈՒԹԻՒՆ ԽՈՍՔ

Գիտոյթի ոգին լկումն է կեանքին.
“Ուսմունք . . .”, վրան երկար. ի՞նչ աննշան.
Վարմունք, նշան պայծառ. ի՞նչ կենսական.
“Վարուիլ ամէնուն պէս . . . պարտք քաղքենի,,.
Ո՞չ. մեղապարտ կերպն է այս անբանի:
Եմէն մարդ կը յուզէ դիւրին ուրախութիւն մը.
Տօնական օր մը, գարնան իրիկուն մը . . .
Մինչ ես խոր խարսխած գետին մէջ զգացման
Խնդումի մէջ շէն ու լուռ եմ երեխայի նման:
Կ'ապրէմ ու կը քալեմ, կը քալեմ ու կ'ապրիմ. . .
Եմէն մարդ քաղքենի ճոխութեան կարօտ է.
Ես ուխտգնաց գէրվիշ մ'եմ. առջիս անապատ է:
Կեանքի մէջ կամկար, անգործնական եմ . . .
Եմէն մարդ զիտէ . . .
Ես մութ քաօսին մէջ կը խարխափեմ . . .
Եմէն մարդ կինցաղզէտ է.
Ես մենակեաց պարզութեանս մէջ անձանաչ եմ:
Կոհակին պէս տարուրեր կը դանդաշեմ . . .
Եմէն մարդիկ գործնական են.
Մինչ ես գեղջուկ մ'եմ, խեւուկ մը դրեթէ . . .
Ես ամէն մարդու պէս չեմ,
Մօրս զաւակն եմ եւ իր կաթը կը ծծեմ:

ՔԱՅԵՆ ՈՒՄԵԿԵ ԲԲՈՒԹԻՒՆ ԽՈՍՔ

Կանոնն՝ Ընթացքին ձեւն է յայտնութեան.
Օքութիւնն Ընթացքին՝ անձանչնալի եւ անընդունելի է ինքնին.
Ենտեսնելի ինքնին՝ պատկերներ կը պարփակէ.
Ենհապելի ինքնին՝ իրեր կը պարունակէ.
Ենըմբունելի ինքին՝ փթիթը կը բովանդակէ.
Եյս փթիթը էականն է,
ուրկէ բոլոր ճշմարտութիւնները կ'ընձիւղեն.
Իրերու ծագումն ըմբռնել առաջադրողին
Մեկնակէտն է.
Ո՞րկէ ըմբռնելի է ինձ իրերու ծագման այս ընթացքը.
Ընթացքով:

ՔԱՅԵՐԻ ԱԿՏԵՐԻ ԽՈՐԴՆԵՐԻ ԲՈՒՎ

“Եմբողջը կէսով,
“Ծխտակը ծուռով,
“Լեցունը պարապով,
“Եւելին պակասով պիտի բաւէ.
“Ծատն առանձ քիչին պակաս է:,,

Եյալէս ալ.

Մեկնակը մեկնակ է, ամենուն օրինակ է.
Ինք իրեն անուշադիր՝ ուշ կը դրաւէ.
Ինք իրմէ դժգոհ՝ սէր կը վայելէ.
Ինք իր մէջ փակուած՝ կարդ կը ներգործէ.

Հեղ է, ուստի մէծ է.

Անիղն դաւէ զերծ է:

Հին խօսքը.

“Եմբողջը կէսով . . .”

պարանգ է միջէ.
Ինազդականին ուժը իր ճշմարտութիւնը կը հաստատէ:

ՔԱՅԵՐԻ ԱԿՏԵՐԻ ԲՈՒՎ

Բուռն թափը ընդհանուր,
Մեղմ ջանքին հաւատ:
Մըրիկն ամբողջ օր չի մռնչեր.
Քամին ամբողջ օր չի կռնչեր.
Ենոնց ծնունդ տուողն ով է,
Թէ ոչ ինքը տիեզերքը.
Բուռնը տիեզերքին խսկ որուած չէ երկար.
Որքան ուրեմն մարդուն համար:

Ուստի.

Ընթացքը պատուողը իր խաղացքին կը յարի.
Կանոնը յարգողը իր իմաստին կը փարի.
Եղբիւսը սիրողը աղքիւսը կ'ընտրէ ուղի:
Ով Ընթացքին կը յարի, Ընթացքին մաս կը կազմէ:
Ով Կանոնին կը փարի, Կանոնին մաս կը կազմէ.
Ով աղքը կ'ընտրէ ուղի, աղքիւսին մաս կը կազմէ:
Ջողի ընտրելը մպատակ ընտրել է:

ՔԱՅԵԱՏՀԱՐՄԱՆ ԲՐՈՒԳԻ ԽՈՍՔ

Մատներու վրայ բարձրըցողն հաստատ չի կանգնիր.
Արունքները բանալով քալողն կանուխ չի հասնիր.
Եղամի մէջ փայլել ուզողին մութ է առաջքը.
Ինքինքը գաղաթը կարծողին խախուտ է փառքը.
Ընթացքին իմաստով — անմշակութիւն.
Գործնական մտքով — կարծեսութիւն.
Ընթացքին մէջ եղողին հեռու են այս երկուքը:

ՔԱՅԵԱՏՀԱՐՄԱՆ ԳԵՐԲՐՈՐԻ ԽՈՍՔ

Մայր ուժ մը կայ կարգաւորիչ,
Ստեղծումի նախաշարժիչ,
Յաւէրժ անյեղլի եւ անկերպարան,
Տնք իրեն պատճառ, յաւէտ համանման,
Մղիչն համասփիւռ ստեղծագործ ձեռքին,
Կախաձեւ կեանքին.
Ընսահմանելի՝ մարդս կը սահմանէ զայն իրը Ընթացք:
Եյս ուժը մեծութիւնն է,
Եւելի քան մեծ է, անչափելի՛ է.
Եւելի քան անչափելի, անվախճան.
Եւելի քան անվախճան, անսկիզբ:
Եյսպէս տլ.
Ընթացքը մեծութիւնն է.
Երկինքը մեծութիւնն է.
Երկիրը մեծութիւնն է.
Կարգաւորիչը մեծութիւնն է:
Չորս մեծութիւն կայ մեծամեծ. մէկը Կարգաւորիչն է:
Մարդուն սկիզբ երկիրը,
Երկրին սկիզբ երկինքը,
Երկինքին սկիզբ է Ընթացքը.
Ընթացքն ի՞նքն իրեն է սկիզբ:

ՔԱՅՆՈՒՎԵՑԵՐՐՈՐԴ ԽՕՍՔ

ԿՕՄԻՐԸ թեթևեւէն խոր է.

Հանդարտը խանդոտէն վեր է:

Ըստէս.

ԳԵՐԻՎԵՐ մարդը, միշտ գործունեայ, արժանաւորի
հանդարտութիւն կունենայ.

աշխարհային բարձրութեան վրայ՝ ինք իր մէջ կառանձնանայ.

արտաքինէն վեր կը բարձրինայ:

Բայց վայ իր մակերեւութային կեանքով՝
այն աշխարհիկ մեծին,

Որ զուարծութեան իր օրինակով՝

հանրութեան կապը կը քակտէ.

Քանզի զուարծութեան խարկանքը, շացնելով կարգին
ընտելացածները՝ կարգը կը քանդէ:

ՔԱՅՆՈՒՎԵՑԵՐՐՈՐԴ ԽՕՍՔ

Լաւ քաղցզը չե քայլեր.

Լաւ խօսողը չե հեգեր.

Լաւ հաշուողը չե համրեր.

Լաւ կղզողը փականք չուզեր.

Լաւ կապողը պարան չուզեր:

Ըստէս ալ ՊԵԿՆԱԿԻՆ.

Պարզ դարմանը ծանօթ է.

Զայն չե մերժեր ոչ ոքի.

Իր հնարքին վարպետ է.

Ա'օգնէ ամէն էակի.

Ըստ իր ուժն է ներքին:

ԳԵՐԻՎԵՐ մարդը ստորադասին վարպետ է.

Պտորագաս մարդը գերիվերին աշկերտ է.

Պատկառանք վարպետին ու սէր աշկերտին

Ամէն գաւանանքի հակառակ ծուծն է հասարակ կարգին.

Էականն է գաղանիքին:

ՔԱՅՆՈՒԹԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Ով զօրութիւն վաստկի
Եւ սկալութեան մէջ բնակի,
Հովիտն է ան աշխարհի,
— Օրրան հանրային կարգին:
Հանրային կարգին օրրան,
Կանոնէն միշտ անբաժան,
Ընդունակ է մանկութեան
Ընազդական վիճակին:

Ով մոքի լոյս վաստկի
Եւ ստուերի մէջ բնակի,
Օրինակ է աշխարհի,
— Ողին հանրային կարգի.
Հանրային կարգի ողին,
Կանոնն է իր միակ ուղին.
Ընդունակ է տիեզերքի
Գիտակցական վիճակին:

Ով փառք, պատիւ վաստկի,
Մոռացումի մէջ բնակի,
Գետանցքն է ան աշխարհի,
— Առիղ հանրային կարգին:
Առիղ հանրային կարգին,
Երբ Կանոնն է իր Ճամբան,
Ընդունակ է պարզմտութեան
Օգայական վիճակին:

ՔԱՅՆՈՒԹԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Եշխարհ կառավարել փորձով չէ հնար.
Եշխարհ աննիւթական համախմբում մ'է.
Իբր այսպէս, անվարելի
Ուժով կառավար:
Զայն կազմակերպել, զայն կազմալուծել է.
Զայն կարգապահել, զայն կարգավորել է.
Ենհատին գործը մէկ չէ ամենուրեք.
Հոս առաջ երթալ, հոդ ետ նահանջել.
Հոս ջեռուցանել, հոդ պաղ շունչ փել.
Հոս ուժ ծաւալել, հոդ տկալութիւն.
Հոս յուզում տոթել, հոդ հանդարտութիւն:
Ուստի Մեկնակը.

Կը հեռանայ իշխանութեան հեշտանքէն,
Կը հեռանայ իշխանութեան խարիսնքէն,
Կը հեռանայ իշխանութեան պարծանքէն:

ԵՐԱԾՈՒՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆ ԽՕՍՔ

Ընթացքին համաձայն վարողը կը հրաժարի բռնութենէ.
Հանրային վարչութեան գաղտնիքը հաշտարար ողին է.

Ուր պատերազմ կար, փուշ եւ տատասկ կ'աճին.
անբերրի է տարին:

Բարին կայ եւ բռնութեան չի կարօտիր.
կայ եւ պերճանքով չի փետրորիր.
կայ եւ հռչակով չի զբահորիր.
կայ եւ չի սպառնար.
չի խոստանար.
չի խստանար:

Բարձրըցումին վայրանկում կը սպասէ.
Ընթացքին դուրս ամէն ինչ ուղեկորոյս է:

ԵՐԱԾՈՒՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆ ԽՕՍՔ

Ո՛չ լաւին, այլ զէշին գործիքն է ուժը բռնի.
Բիրտ ուժը համազօր չէ կորովի.
Եզնիւն իր ուժը շինելու կը գործածէ.
կը ստեղծագործէ.

Բռնութիւնը գործիքը չէ ինքնեղին.
գործիքը չէ ազնիւն.
բարուոքող չէ. իբր հաշտարար իսկ կընկճէ.
գեղեցիկ չէ. գեղեցիկը խնդումն է հոգիին.
խնդարեր չէ թէ ոչ քանդող ոգիին:
Քանդող ողին նշանակ չէ կորովին:
Խնդումը ձախ կը բնակի,
օուլումը աջ կը բնակի.
Չախը զօրքին կողմն է,
Եջը զօրավարինն է:

Ուազի պատգամ — լաց ու շիւան.
Մարդոց գերեզման — ցաւի պարտէզ է.
Յաղթութեան հանդէս — սգահանդէս է:

ԵՐԱՌԵՍՈՒԹԵՐԻ ԱՌԱՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Յաւէրժական Ընթացքը մասնակիին անդէնն է.
Հիւլէին պէս պարզունակ՝ տիեզերքը իր մէջն է.
Ինք իր կարգաւորիչն է:
Էնդէնը երկրայնին կը միանայ
ու կը կաթի ցօղն եղբայրացնող,
որ մարդը մարդուն կը զօդէ:
Եշակն Եշն անջատուելով կը դոյանայ.
Եշն միանալով կ'անէանայ.
Ով այս դուռը կը տեսնայ, չե մհլորիր:
Ընթացքը ան է աշխարհին համար,
Ինչ որ գետանցքը գետին համար:

ԵՐԱՌԵՍՈՒԹԵՐԵՐԵՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Աշխարհ ճանչցողը բանդէտ է.
Ինքզինք ճանչցողը վարպետ է:
Ուրիշը գլողը հզօր է:
Ինքզինք գլողը ներզօր է:
Ակաելու համար կամքը հերիք է:
Աւարտելու համար կորհվը պէտք է:
Ականքի մէջ կանդուն մնալ՝ յարատեւելու համար,
Մաշէն վերջ յարատեւել՝ անմահանալու համար:

ԵՐԱՌՈՒԹՅՈՒՆ ՏՀԱՐՄԱՆ ԵՐԱՐԴԻ ԽՈՍՔ

Ընթացք ահծայր եւ համասվիւու,
Ատեղծումի դու մայր աղքիւր.
Համագործիչ ամենակար,
Երարածիու տէր չես դառնար.
Օնողին մնունդ, ապրողին սէր,
Մանողին չես հանդիստ մերժեր:
Իբր անբաղձ ու նոսր ինչ փոքր կերեւաս.
Մեծ երթուղարձը քեզմէ քեզ կը ճոճայ,
Եւ դու, ով Չտէր, ինչ մեծ կերեւաս:
Եյսպէս Մեկնակն ալ.
Վիշ կը ծառանայ,
Վաջ կը պաղպնայ:

ԵՐԱՌՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԵՐՈՒԴԻ ԽՈՍՔ

Ով հաւատարիմ է իր նախաձեւին,
Եշխարչ իր գիրկը կը բանայ իրեն.
Փառք, պատիւ, խնդում եւ ազատութիւն
Օխնք անտարբեր կը ձգեն:
Կուագ ու խրախճանք յաճախ կը բաւեն
Ենցորդը շղթայելու.
Ընթացքը դուրս կը թռի բերնէն
Ենպաճոյճ, առանց հմայելու:
Եմէն աչք իրեն լարուած՝ ի զուր հրաշք կը սպասէ,
Եմէն ունկ իրեն կախուած՝ ի զուր հմայք կ'երագէ.
Եմէն ոք իր կեանքէն սակայն կ'ապրի անվախճան:

ԵՐԱՌՈՒԹԵՈՒՎԵՑ ՅԵՐԵՐՈՒԳԻ ԽՈՍՔ

“ԱԿՂՋԵԼԵ առաջ՝
թողուլ որ լայննայ.
“ԱԿՂՋԵԼԵ առաջ՝
թողուլ որ մեծնայ.
“ԳՆՉԵԼԵ առաջ՝
թողուլ որ իյնայ.
“ՔԱՂԵԼԵ առաջ՝
թողուլ հասուննայ:,,
Եյս է անդէնի խորհուրդը,
խորհողին մեկնակէտը.
Կակուզը գլող է կարծրին:
Կերզօրը գլող է հզօրին:
Եւ սակայն.
Ճուկն իր խորունկէն վեր չի հանել.
Գետն իր գետանցքէն, մարդն իր լնժացքէն
գուրս չի հանել:



ԵՐԱՌՈՒԹԵՑ ՅԵՐԵՐՈՒԳԻ ԽՈՍՔ

Ընժացքը յաւէրժ ձեռնպահ՝ ամէն գործի ձեռնհաս է,
ամէն գործի հեղինակ է.
Կարգաւորչին օրինակ է:
Օհէկուզ ամէն ինչ իղձերու յուղմամբ տագնապի,
Ես անդէնի միամտութեանս մեջ անվկանդ կը մնամ:
Ենդէնի միամտութիւնը ամենապարփակ է եւ զերծ յուղումէ.
Ենցոյզ իղձերու հանդէպ անվկանդ կը մնայ.
Ենիղձ, անվկանդ՝ աշխարհ կարգի կը մտնայ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԵՐԱԾՈՒԱՏԻԹԵՐԸ ՈՒ ՊՐՎՅ ԽՈՍՔ

ԿԱՆՈՆԻ մէջ բնական եղողը, կանոնին չետամուտ չէ.
իր կանոնին մէջ է.

Կանոնին մէջ անքնական եղողը, կանոնը պահելու ուշ կըդնէ.
իր կանոնը կը կորսնցնէ:

Բնական կանոնը անջանադիր եւ անմտադիր է,

Դրական կանոնը ջանադիր է եւ մտադիր.

Բարի կենցաղը ջանադիր է եւ անմտադիր.

Օրէնքը ջանադիր է եւ մտադիր.

Բարյականը ջանադիր է եւ պարտադիր:

Ուստի.

Ընթացքը երբ պակսի՝ Կանոնը կըսկսի.

Կանոնը կը պակսի՝ բարի կենցաղը կըսկսի.

Բարի կենցաղը կը պակսի՝ օրէնքը կըսկսի.

Օրէնքը կը պակսի՝ բարյականը կըսկսի:

Բարյականը հաւատքին եւ հաւատարմութեան շուքն է միայն
եւ անկման նախանշան.

Մտադրուածն Ընթացքին փոխկերպն է միայն
եւ անկման ռահվերան:

Ուստի.

Բանիբուն մարդը

Ընոյթին կը կառչի, երեւոյթէն կը փախչի.

Ենունէն կըզզուշանայ, իմաստին կ'առաջանայ.

Աեղեւէն կը հեռանայ, միջուկին կը վերգառնայ:

Ե Բ Ա Ռ Ե Մ Ո Ւ Տ Ե Ն Ե Բ Բ Ո Ր Դ Ի Խ Ո Ս Վ

Միկենանալ Միկեն հետ մեկ ըլլակ է:
Երկնքը մեկնանալով մաքրեցաւ:
Երկիրը մեկնանալով ամրցաւ.
Ուժը մեկնանալով կը զօրանայ.
Պարապը մեկնանալով կը լրանայ.
(Եսակին եւս կեանքը մեկնանալով չըսկսիր միթէ).
Կարգաւորիչը մեկնանալով հանրային կեանքին

ինքնակարգութեան կապդէ:

Եմին մէկն ասոնցմէ մեկնանալով կըլլայ:

Եռանց մեկնանալու, առանց մաքրուելու երկինք պիտի խառնակէր.
Եռանց մեկնանալու, առանց ամրընալու երկիրը պիտի փղփղկէր.
Եռանց մեկնանալու, առանց զօրանալու ուժը պիտի ջասաէր.
Եռանց մեկնանալու, առանց լրանալու պարապը պիտի ճաթուտէր.
(Եռանց մեկնանալու, առանց կեանք պահելու էակը կը չքանայ.)
Եռանց մեկնանալու, առանց հանրային ինքնակարգութեան աղգող

ըլլալու կարգաւորիչը խանգարիչ կը դառնայ:

Ասեմը հասարակէն կ'առաջանայ.

Բարձրը խոնարհէն կը բարձրընայ:

Ուստի,

Կարգաւորիչը կը մեկնանայ, կը մեկուսանայ.

Խոնարհ, անշոնք, անբաղձ,

Կարգաւորելիէն ծնած:

Մասերու գումարը ամբողջ չէ.

Ակզենական ինքնաբեր ուժը ջնջէ.

Ու չի պիտի գոյանայ գոհարը բարեձեւ ու պայծառ,

Եմլ անձեւ իմաքար:

Ք Ե Ա Ռ Ե Մ Ո Ւ Տ Ե Ն Ե Բ Բ Ո Ր Դ Ի Խ Ո Ս Վ

Շոնձանակերպ խաղացքը ընթացքն է Ընթացքին.
Ինքնաբեր երթուղարձը գործուածքն է Ընթացքին:
Գոյացումը էակին Եէն մեկնին է.
Մեկնացումը Մեկնտկին Եին դառնայն է:

ՔԱՌԱՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊՈՐԳԻ ԽՈՍՔ

Խոհունն ընթացքը բանուգործ կընէ.

Ուշիմն ընթացքը հազիւ կը պահպանէ.

Տափակն ընթացքէն օգուտ կը հանէ,

զի ատակ իսկ չէ զայն պահպանելու:

Բոռած է ընթացքի մասին.

“Ով թափանցէ — մեկնացած է.

“Ով ընթանայ — կը մեկնանայ.

“Ով գիտէ — մարդ է:,

Մեկնանայն է կանոն մեծութեան.

Միամտութիւնն է քօղը մաքրութեան.

Ձեռնպահ մնալը՝ կանոն ներգործման.

Ընդարսյա բնադրը՝ կանոն զօրութեան.

Տարեշըջումը՝ կատարելացման:

Մեծ քառանկիւնն է — առանց անկիւնի.

Մեծ տակառն՝ կարծես լենալիք չունի.

Մեծ հունչը — դժուար կըլսյ լսելի,

Մեծ պատկերը՝ խիստ անորոշելի:

Ընթացքն անդին է զգայութենէն,

վեր սոսկականէն.

Ընապղով կօժտէ

Եւ առաջ կուղղէ:

ՔԱՌԱՋԱԿԱՆՈՒԹԵՐԿՈՒՏԵՐԾՈՐԴԻ ԽՈՍՔ

Ընթացքէն կը շնչէ Մէկը.

Մէկէն կը շնչէ Ենեղը.

Ենեղէն կը շնչէ Եղողը.

Եղողէն կը շնչէ Եպրողը:

Եղածն է միսը. հոգին Եղողը.

Ենեղն է մէկը միւսով պահողը:

Եղողին թշնամին ձեռնմուխ կամքն է.

Կարգաւորիչը կարգն ինքնաբեր կ'ընէ:

“Ձեռնարձակ մարդը, ձեռնթափ կ'ըլսյ.

“Ձեռնպահ մարդը, ձեռնհաս կը մնայ:,

Ես ժողովուրդին ուսուցումն է:

Ես կ'ուսուցանեմ.

Զեռնարձակն իր մահը չի մեռնիր.

Ես իմ սկզբունքս է:

ՔԵՌԱՋՈՒԵՈՒԵՐԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Հանրութեան էն նկուն մասը կը գլէ էն տոկունը,
Անոսը խիտէն ներս կը թափանցէ.
Եհա թէ ինչու.

Չեռնպահ ներզօրը ձեռնմուխ հզօրէն գերազանց է:
Ուսուցանել առանց խօսքի, կատարել առանց դործքի՝
Քիչերու գործ է:

ՔԵՌԱՋՈՒԵՈՒՅՈՒՆԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Ի՞նչն է ինձ մօտիկ, անոնն թէ ինքս.
Ի՞նչն է ինձ մօտիկ, ի՞նքս թէ սասցուածք.
Ի՞նչն է ինձ դժնէ, կորառվլս թէ վաստակ:
“Կիզքը յաւ կառթէ,
“Ինչքը հոգ կառթէ:,,
Կեղեւը թող տալ միջուկը պահել,
Եհա ինչպէս հնար է յարատեւել:

ՅԵՍՈՒՍԱՆԻ ՈՒՃԻԿԻ ԳԵՐԲՐՈՐԴԻ ԽՕՍՎ

Մարդհնար լոյթը պակաս կը մնայ. անշառնելի է.
Մարդհնար լմանը պալսապ կը մնայ. անկարելի է.
Մարդհնար կանոնը շիլ կը մնայ.
Մարդհնար գիտոյթը խեւ կը մնայ.
Մարդհնար արուեստը մունջ կը մնայ:
“Յուրախն դեղ դարման կը մնայ շարժումը.
“Տաքին դեղ դարման կը մնայ հանգիստը:,,
Ինքիրմէ կատարեալը միշտ օրինակ կը մնայ մարդուն:

ՅԵՍՈՒՍԱՆԻ ՈՒՃԻԿԻ ՅՈՒՋ

Ընթացքին մէջ է հանրային կարգը.
Ուաղմի ձիերն հող կը հերկեն.
Ընթացքէն դուրս է հանրային կարգը.
Հերկող ձիերն ուաղմի դաշտն են:
Շուռոն մոլուցքէն մեծ մեղք չկայ.
“Բնչամոլէն դէշը չկայ,
“Փառամոլէն խեղճը չկայ:,,
Գոհ է ան որ գոհ ըլլան դիտէ:

ՔԵՌԱՍՈՒՆԵ ՕԹԱՆԵ ԲԲՈՐԴԻ Դ Խ Օ ՍՎԲ

ԴՐՈՒՅՆ ԴՐՈՒՅ Ճ'ԵԼՄՈՂ ու մարդիկը ճանչցող կայ.

Պատուհանէ զուրկ, դռւրսը տեսնող կայ.

Ը առ տեսնողը քիչ գիտէ:

Եյսպէս ալ.

ՄԵԿԻՆԱԿ կառաջդիմէ առանց առաջ անցնելու.

գիտէ, առանց աչքէ անցնելու.

կը կատարէ, առանց ձեռք երկնցնելու:

ՔԵՌԱՍՈՒՆԵ ՈՒԹՅԵՐԾՈԲԴԻ Խ Օ ՍՎԲ

ԳԻՒՏՈՂՄՈՎ վարողին գործն օր աւուր կը շատնայ.

ԸՆԺԱՋՔԻՆ մէջ եղողին գործն օր աւուր կը թեթեւնայ.

Օր աւուր մինչեւ ալ գործ չի մնայ:

Զեռք չերկնցած տեղ չեղած գործ չիկայ.

Զեռնպահն հանրութեան գործը չի խանդարեր.

Զեռնմուխը հանրութիւնը չի կարդաւորեր:

ՎԵՇԱԾՆԱԿԵՒՆԵՐՐՈՐԴԻ ԽՕՍՔ

Մեկնակը բարի ու չար չի զատեր.
Արտն ամէնուն բաց է. չի դատեր.
Բարիին բարիք,
Չարին ալ բարիք.
Ես է իր բարիքին կանոնը.
Աիրտբացին սիրտբաց,
Աեղծին ալ սիրտբաց.

Ես է իր սրտին կանոնը:
Երբ ամէն մէկն աչքն իրեն կը յարէ,
Եշառու ըլլակ ինք ուշադիր է.
Եմէն աչք իրեն կը նայի ապշահար.
Խոտիր չի ճանչնար. ամէնուն է հայր:

ՅԻՍՈՒԵՐՐՈՐԴԻ ԽՕԾՔ

Եշխարհ մտնողը մահուան կը փութայ.
Տասնէն երեք են կեանք վնտուողները,
Տասնէն երեք են մահ վնտուողները,
Տասնէն երեք են կեանք վնտուող՝ մահուան փութացողները:
Ինչո՞ւ.
Եշխարհիկ կեանքը սիրելնէն.
Ով աշխարհէն բաց, կեանքէն վեր կ'ապրի
Վազր ու ռնգեղջեւր վախ չեն տար իրեն.
Զէնք ու զրահներ պէտք չեն գար իրեն.
Ո՞նգեղջեւրը չի գտներ յարձակման կէտ իր եղջեւրին.
Վազրը չի գտներ յարձակման կէտ իր ճանկ ու ճիրամին.
Երբ գաց թշնամին, չի գտներ յարձակման կէտ թուրուսուրին.
Ինչո՞ւ.
Են վեր է կեանքէն:

Յ Ե Ս Ո Ւ Տ Ե Կ Ե Ր Բ Ո Ր Գ Տ Ո Ս Վ

Ընթացքը հայրն է,

Ամսոնը մայրն է.

Յ օնելով ձեւ կ'առնեն,

Մնելով թեւ կ'առնեն:

Ուստի.

Եակները կը պատուեն Ընթացքը,

կը յարգեն Ամսոնը:

Ընթացքը պատուել, Ամսոնը յարգել
պարտք չէ մտացածին.

Բնազդ է ընդաժին:

Ընթացքն է որ ծնունդ կ'ուտայ,

մնունդ կ'ուտայ,

կ'աճեցնէ

ու ձեւ կ'ուտայ.

կ'առաջացնէ,

կը հասունցնէ,

կ'ապրեցնէ,

մշտեղ կը հանէ.

Ալ վարէ չի տիրած,

Ա'պդէ չի գերած,

Ալ շնորհէ չի կորզած.

Եյս է իմաստն իր Ամսոնին:

Յ Ե Ս Ո Ւ Տ Ե Ր Կ Ա Ռ Ե Ր Ո Ր Գ Տ Ո Ս Վ

Ատեղծագործ ուժը մայրն է աշխարհի.

Ով մայրը Ճանչնայ, կը մանկընայ.

Ով կը մանկընայ, մայրը կ'ապրի.

Քանի ինքունք չ'ապրիր, կանգուն կը մնայ.

Դուռը փակելով ձեռնպահ ապրողն՝

Աեանքը տաժանքէ անվտանգ կը պահէ.

Աօրմէն հեռացող ձեռնմուխ եղողն

Յաւէտ լվուած, որբ, անօդնական է:

Եւք մալ ունենալ չի տեսնուածին համար՝

Ըսել է մողբի աչք ունենալ.

Մատղաշն կերպը անվթար պահել.

Ըսել է դիւցազն դառնալ:

Ով գործածելէ վերջ լցոն իր աչքին՝

Մաքի աչք վաստկի,

Երբ աչքը մահն իսկ յաւիտեան գոյէ

Կորուստէ վերծ է.

Յաւէրժը կը վաստկի:

ՅԵՍՈՒՏՆՈՒԵՐԵՎԵՐԻ ԲՐՈՅՐԴԻ ԽՈՍՔ

Երտաքինէն ներս չի չօրող աչքը,
Ի դուր կը ջանայ գտնել Ընթացքը.
Կը տեսնէ կեղեւն ու ոչ միջուկը:
Ուր ճամբաները լայն ու շտկուած են
Եւ մարդիկ նեղ տեղ դարան կը սպասեն,
Ուր պալատները շքեղ կը կանդնին,
Իսկ արտերու մէջ փուշեր կը բուսնին.
Ուր զգեստի պերճանք, ուր զէնքի պարծանք,
Ուր շուայտ կերուխում, ուր անվերջ խրախճանք,
Ուր առատ գանձեր, առատ ստացուածք,
Հոգ երկար ձեռքը կ'իշլէ, ոչ Ընթացք:

ՅԵՍՈՒՏՆՈՒՉՈՐԱԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Հիմն երբ հաստատ է, շէնքն անվկանդ է.
Պէկն երբ հաստատ է, կարգն ալ անխախտ է.
Եւ թռոն իր թռոան աւանդ կընէ զայն:
Ուստի.
Կանոնն անձին զէկ, անձն անեղծ կը մնայ.
Կանոնը տան զէկ, տունը կը շէննայ.
Կանոնն երկրին զէկ, երկիրը կ'ամրընայ.
Կանոնն ազգին զէկ, ազգը կը բազմանայ.
Կանոնն ազանց զէկ, կարգ կ'ընդհանրընայ:
Ենձն այսպէս ուրիշ անձի զէկ կըլլայ.
Տունն այսպէս ուրիշ տունի զէկ կըլլայ.
Երկիրն այսպէս այլ երկրի զէկ կըլլայ.
Եզրն այսպէս ուրիշ ազգի զէկ կ'ըլլայ.
Եզրնք այսպէս այլ ազանց զէկ կըլլան:
Ի՞նչն է ըմբռնմանս կանոնին հիմքը.
Կանոնը ինքը

ՅԻՍՈՒԵ ԱԿԱԴԵՄԻ ԳԵՐԱՊԵՏԻ ԽՈՍՔ

Ով կանոնին լրոյթն ունի,
նոր ծնած մանկան կը նսնանի.
Կարիք եւ օձ զայն չեն վախցներ,
վագրի ճանկը իրեն չերկնար,
արծուի աչքը զինք չետեսներ.

Ոսկրտիքը թշլ, ջեղը նուրը՝
կընայ ուժով ձեռնոտել.

Վրու-էգէ բան չի հասկնար՝
կեփի արիւնն փորն ի վար.

Կնչ կը պակսի կեանքի լրոյթէն . . .

Կրնայ ճշալ օր ու գիշեր՝
Զայնը չի մարիր նորէն.

Կնչ կը զատէ դաշնակոյթէն . . .

Ճանչնալ կեանքի դաշնակոյթը՝
Յաւերժը վաստկիլ է.

Յաւերժին հետ մէկկամք ըլլալ՝
մոքի լոյս վաստկիլ է:

Ի զնը երնեկ պարարտ կեանքին.
Ի զո՞ւր փառք հզօր ու յաղթ կրքին.

Յաղթ ծառը մօտ է վախճանին,
Յաղթ-պարարտ ընթացքէն դուրս է.

Ընթացքէն դուրս մահ կը սպասէ:

ՅԻՍՈՒԵ ԱԿԱԴԵՄԻ ՃԵՐԵՊՐԴ ԽՈՍՔ

Ով կը դատէ՛ չի գիտեր.

Ով որ զիտէ՛ չի դատեր.

Կրքերուն սանձ,

Կամքերուն չափ կը դնէ.

Ոուրը կը մեղմէ,

Բարդը կը պարզէ,

Փայլը կը ցրուէ,

Եր փոշին կը միանայ.

Յժաքուն միացում.

Գովասանքով չայլայլեր,

Ենարգանքով չայլայլեր.

Ու շահը զայն կ'այլայլէ,

Ո՛ւ կորուսոր կ'այլայլէ.

Փառք-պատիւը չայլայլեր,

Կախատինքն ալ չայլայլեր.

Վ սեմ մեկնացում:

Յ Ե Ս Ա Խ Ե Տ Ե Օ Թ Ե Ե Բ Բ Ա Ր Գ Ե Խ Օ Ա Վ

Ա ի ր տ բ ա յ ն է խ ա ղ ա ղ լ վ ա ր չ ո ւ թ ե ա ն ո ղ ի ն .

Դ ա շ պ ի կ ո ւ ի ւ կ ո ւ ղ ղ է ձ ա մ բ ա ն ձ ա ր պ ի կ ի ն .

Ա պ ր գ ը զ ի գ ո ր ծ ո ւ ի ր , ա յ լ կ ը ն հ ր դ ո ր ծ ո ւ ի :

Ի ՞ն չ պ է ս ի ն ձ յ ա յ տ է կ ա ր գ ն ո ւ ր կ ը ս կ ս ի .

Ե յ ա պ է ս .

Ի ՞ն չ ք ա ն շ ա տ ա ր գ ե լ ք , ա յ ն ք ա ն շ ա տ զ ե ղ ծ ո ւ մ .

Ի ՞ն չ ք ա ն խ ս տ ո ւ թ ի ն , ա յ ն ք ա ն ը ն դ վ զ ո ւ մ .

Ի ՞ն չ ք ա ն ձ ա ր տ ա ր խ ե լ ք , ա յ ն ք ա ն շ ա տ ե ղ ե լ ք .

Ի ՞ն չ ք ա ն շ ա տ օ ր է ն ք , ա յ ն ք ա ն ե ր կ ա ր ձ ե ռ ք :

Ո ւ ս տ ի Մ ե կ ն ա կ ը ա յ ա պ է ս կ ը զ ո ւ ց է .

Չ ե ռ ք չ ե մ դ ն ի ր ո ւ գ ո ր ծ ն ի ն ք ի ր մ է կ ը լ ս ա յ .

Չ ե ռ ք չ ե մ դ պ ց ն ի ր , կ ա ր գ ն ի ր մ է կ ո ւ զ ա յ .

Չ ե ռ ք չ ե մ մ ի ս ե ր ե ւ կ ե ա ն ք ը կ ը շ է ն ս ա յ .

Չ ե ռ ք չ ե մ ե ր կ ն ց ն ե ր , ս է ր կ ա ռ ա ջ ա ն ս ա յ :

Յ Ե Ս Ա Խ Ե Տ Ե Օ Թ Ե Ե Բ Բ Ա Ր Գ Ե Խ Օ Ա Վ

Չ ե ռ ն պ ա չ վ ա ր չ ո ւ թ ի ն ա ո ւ ր ա խ ժ ո ղ ո վ ո ւ ր դ ,

Չ ե ռ ն ա մ ա ւ ի ւ վ ա ր չ ո ւ թ ի ն ա ո ւ ր ա մ ժ ո ղ ո վ ո ւ ր դ .

Տ ո տ մ ն ո ւ թ ե ա ն է ո ր խ ն դ ո ւ մ կ ը յ ա ջ ո ր դ է ,

Խ ն դ ո ւ մ ն է ո ր ո ւ ն վ ե շ ա ն ա կ ն դ է տ է :

Ե ւ ս ա կ ա յ ն .

Ո ՞ վ զ ի տ է թ է ո ՞ ր ն յ ա ղ թ ո ղ պ ի տ ը լ ս ա յ ,

Ե ր բ ժ ո ղ ո վ ո ւ ր դ է կ ա ր գ է գ ո ւ ր ա ե լ ս ա յ .

Զ ի բ բ ւ ն ա դ ա տ կ ա ր գ ն ո ՞ ճ ր ի կ ը փ ո խ ո ւ ի .

Լ ա ւ ը գ է շ ն ձ ե ռ ք գ ո ր ծ է ք կ ը գ ա ռ ն ա յ

Ե ւ մ ո ւ ք ի լ յ ա ը կ ա ր ի կ ո ւ շ ա ն ա յ :

Ո ւ ս տ ի , Մ ե կ ն ա կ ը ,

Օ ր ի ն ա կ է ո ւ չ ի կ ա ղ ա պ ա ր ե ր .

Կ շ ա ն ա խ ե ց է , ո չ ո ք չ ի ս ո ց ե ր .

Շ ի տ ա կ է շ ա ր դ ո ւ կ ե ր .

Կ ո ւ ր ց ն ե ր :

ՅԻՍՈՒՆԱԾՏԵՆԵՐԸ ՈՒ ՍՎՔ

Մարդն առաջ ուղղելու,
Բարուցին ծառայելու՝
Չեռք քաշեն է կարծ ճամբան.
Օի ձեռք քաշողը միայն
թցլ կուտայ ամփոփուիլ
կանոնին մէջ.
Կանոնին մէջ ամփոփուալը
միայն կրնայ առաջ քալել
կանոնին մէջ:
Ով կանոնին մէջ կը քալէ
Եղածէն վեր է.
Ով վեր է Եղածէն
Եղողին մաս կը կազմէ:
Եղողին մաս կազմեն յաւերժընալ է.
Խոր արմատ, հիմ հաստատ,
Ենեղը Ընթացք, անփակ աչք:

ԱՌԹԱՋԵՐԸ ՈՒ ՍՎՔ

Մեծ բազմութիւն մը վարելու ճամբան
Աը նմանի քիչ առ քիչ խմբման.
Ուր հանրութիւնը Ընթացքին մէջ է,
Հոդ սոսկականի կամքը ազդակ չէ.
Ո՛չ սոսկականը կամք բնաւ չունենար,
Եյլ շրջապատին միայն չըսպառնար.
Թաէ սոսկականին կամքը սպառնայ իսկ,
Մեկնակն իր կամքը իր շուրջը չուղղեր.
“Մեկնակ,, “շրջապատ,, չեն ժխտեր իրար.
Կրենց կանոններն մէկ ունին միայն հայր:

ՎԵԹՍԱՒՆՈՒՄ ԵԿԵ Ը ԲՈՐԳԻ ԽՕՍՔ

ՄԵծին գիրքը ձորին պէս է,
Դէպ ուր գետը կը հոսի.
Եղին կերպը իրեն դաս է.
Եգն այրը հեղութեամբ կը վաստի.
Վար է՝ կեանքն իրեն կը հոսի:
Ուստի.

ՄԵծն երբ հեղ է, փոքրն իր գիրկը կուգայ.
Փոքր երբ հեղ է, մեծն իր գիրկը կը բանայ.
Վաստակն այնտեղ է, ուր հեղութիւն կայ:
Երբ գետն առուն գիրկը կ'առնէ ու վար կը սուզուի,
Երբ առուն գետին գիրկը կ'ընայ ու կը նուիրուի.
ՄԵծն ինչպէս միւսը մեծը կը վաստի.
ՄԵծը հեղութիւնն է. վարը կը բնակի:

ՎԵԹՍԱՒՆՈՒՄ ԵԿԵ Ը ԲՈՐԳԻ ԽՕՍՔ

Ընթացքը հովանի է ամէնուն.
Գանձ բարեսիրաներուն,
Ըպաստան մոլարներուն:
ՄԵծ խօսքը կը փառաւորէ.
ՄԵծ գործը կը բախտաւորէ.
Գանձուբախտին բարձրն անորն է,
Որ խորի մայր չէ մոլարներուն:
Ծագ ու պերճանք, փառք ու պարծանք,
Ու մէկն ասոնց վեր է բախտէն,
որ Ընթացքը կը շնորհէ:
Հիներն Ընթացքը կը պատուէին,
Զի բաց է ամէնուն առջին.
Հոգ կագ ու կոփւ միայն կը դադրին.
Ուստի էն Ճոխն է գանձերուն:

ՎԱՅՈՒԹԻՆՈՒԵՐԵՎԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Անբաղձ ըլլալ բաղձալ,
Ներգործել գործել,
Ընդգալին զգալ,
Չտեսնուածը տեսնալ,
Քիչէն շատ հասկնալ,
Չարէն լաւ յուսալ:

Բարոդը պարզէն կերտել,
Մեծը փոքրէն փնտռել:
Ամէն բարդ պարզէն ճիւղ կառնէ.
ՄԵծին ծագումը փոքրէն է:
Ուստի Մեկնակն ալ.

Փոքր կը գործէ, մեծ կը ներգործէ:
ՄԵծ խօսքին փոքր արդիւնք կը սպասէ.
Ճեշտ կարծողին ամէն ինչ դժուար է:
Ուստի, Մեկնակը
Քանի բարդին անմաս է, բարդութիւնէ գերծ է:

ՎԱՅՈՒԹԻՆՈՒԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Հանդարտ եղողն զսպել հեշտ է.
Հեռու եղողն ցրուել հեշտ է.
Մասղաշ ճիւղը ծռել հեշտ է:
ՄԵջտեղ չելած վտանգն արգիլել.
Դեռ ծայր չառած խաղաղեցնել:
Հսկայ ծառին մազի չափ նուրբ տունկ մ'է սկիզբ.
Հողի շերտ մ'է իննայարկ աշտարակին հիմքը.
Հազար մղոն առջի քայլէդ ծայր կառնէ:
Եղողը ձեռնոտել զայն ձեռնատել է.
Ձեռնմուխ ըլլալ, ձեռքբաց մնալ է:
Ուստի Մեկնակը:
Ջի ձեռնոտեր ու չի ձեռնատեր.
Ձեռնմուխ չըլլար, ձեռքբաց չի մնար:
Մարդիկ կը քալեն իրենց նպատակին
Ու հաղեւ հասած վար կը սայթաքին.
Եղողին միանալ եւ անթուլ ըլլալ
Եհաւ միակ աջող, անսայթաք ուղին:
Ուստի Մեկնակը.

Արդայ անիղձ մնալ.
Կը սորսի մոռնալ.
Ուշը հոն կը պտտի, ուր ամբոխը ձգեր կանցնի.
Կրերու գնացքը ինքնաբեր կընէ.
ՄԵջամուխ չըլլար:

ԱՅԹԱԿԱՆՈՒԹԵՐՆԵՐԵՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Ենրաղձ ըլլակ բաղձալ,
Ներգործել գործել,
Ենզգալին զգալ,
Չտեսնուածը տեսնալ,
Քիչէն շատ հասնալ,
Չարէն լաւ յուսալ:

Ըարդը պարզէն կերտել,
Մեծը փոքրէն փնտռել:
Եմէն բարդ պարզէն ճիւղ կառնէ.
Մեծին ծագումը փոքրէն է:
Ուստի Մեկնակն ալ.

Փոքր կը դործէ, մեծ կը ներգործէ:
Մեծ խօսքին փոքր արդիւնք կը սպասէ.
Հեշտ կարծողին ամէն ինչ դժուար է:
Ուստի, Մեկնակը

Քանի բարդին անմաս է, բարդութիւնէ գերծ է:

ԱՅԹԱԿԱՆՈՒՉԱՐԱԵԲԲՈՐԴԻ ԽՈՍՔ

Հանդարտ եղողն զսպել հեշտ է.
Հեռու եղողն ցրուել հեշտ է:
Մասղաշ ճիւղը ծռել հեշտ է:
Մէջտեղ չելած վտանգն արգիլել.
Դեռ ծայր չառած խաղաղեցնել:

Հակայ ծառին մազի չափ նուրբ տունկ մ'է սկիզբ.
Հողի շերտ մ'է իննայրկ աշտարակին հիմքը.
Հազար մղոն առջի քայլել ծայր կ'առնէ:
Եղողը ձեռնոտել զայն ձեռնատել է.
Ձեռնմուխ ըլլալ, ձեռքբաց մնալ է:
Ուստի Մեկնակը:
Զի ձեռնոտեր ու չի ձեռնատեր.
Ձեռնմուխ չըլլար, ձեռքբաց չի մնար:
Մարդիկ կը քալեն իրենց նպատակին
Ու հազիւ հասած՝ վար կը սայթաքին.
Եղողին միանալ եւ անթուլ ըլլալ
Եհան միակ աջող, անսայթաք ուղին:
Ուստի Մեկնակը:
Կ'ըղձայ անիղձ մնալ.
Կը սորմի մունա՛լ.
Ուշը հոն կը պտտի, ուր ամբոխը ձգեր կանցնի.
Կրերու գնացքը ինքնաբեր կընէ.
Միջամուխ չըլլար:

ՊԱԹՍՈՒՆՈՒՀԵԿՆ ԳԵՐԲՐՈՐԴԻ ԽՈՎՈՔ

Հիները ԸՆԺՄԱԳՔԻՆ մէջ կը լուժանային .
բազմութիւնը անուսում կը պահէին .
սիրալ կը մշակէին .
Շատդէալ վարել չէ դիւրին :
Ուսմունքով վարողն օջախ կը մարէ .
Վարմունքով վարողն օրհնէնք կը բերէ :
Ես ճանչցողին մէկ է օրինակը .
Օրինակն է Աւանոնին գաղտնիքը :
Եղողն Եղածին պէս չէ . խոր , լայն է
Եւ իր նայածը միշտ ապագան է :

ՊԱԹՍՈՒՆՈՒՊԵՏԵ ԲՐՈՐԴԻ ԽՈՎՈՔ

Գետեր եւ լիճեր ձորեր զբաւած են ,
վե վար կը վազեն .
Եհա թէ ինչու ձորեր զբաւած են :
Եյսպէս ալ Մեկնակը .
Շատերու առաջքը կ'անցնի՝
Ճեղիկ խօսքերով .
Շատերու գլուխը կ'անցնի՝
Եսը փակելով :

Եյսպէս .

Շատերու առաջնորդ է՝ առանց անոնց տիրելու .
Շատերու գլխաւոր է՝ առանց կանոնք գերելու :
Եշխարհ կամովին անոր կը յարի ,
զըգգար զինք գերի .
Կրանի ձեռնմուխ չըլար՝
անձեռնմխելի կը մնայ :

ՊԵԹԱՍՏԻՆԻ ՕԹԱՆԵՐ ԲՐՈՒՐԴ ԽՈՍՔ

Արսեն: Ընթացքը աներկբայ մեծ է.
Եսկ ներկայ կեանքին համար ստեղծուած չե:
Եր մեծութիւնը բայց կը կայանայ
Տարբերուելուն մէջ ուրիշ մաքերէն,
Որ ներկայ կեանքին համար ստեղծուեր են:
Եներկայ կեանքին մէջ՝ մեծ՝ ի՞նչ գեռ կը մնայ:
Երեք պատուական գոհարի տէր եմ,
Որոնք կը պատուեմ ու բարձր կը պահեմ.
Մէկը սիրոս է՝ սիրոյ ընդունակ,
Երկրորդը կենցաղա՝ պալողով գոհունակ,
Երրորդը հեղեկ կեանքս անփառունակ:
Ուրն է քաջին թեւ թռիչք շնորհող,
Պարզ կենցաղն է անձը մեծյնող,
Հեղ կեանքն է մալոր առաջնորդ դարձնող:
Եյսօր բայց սէրը դրժողը քաջ է.
Պարզ կեանքը լքողն է որ մեծանձ է.
Դիրք, փառք փնտուղն է որ կ'առաջնորդէ.
Ես մահացում է:
Սէրը յաղթութեանի՛ կ'օժաէ պայքարը
Եւ ամրութիւն է պայքար չեղած տեղ.
Ոիրոյ մէջ է որ երեւան կուգայ
Տիեղելքի կամքը:

ՊԵԹԱՍՏԻՆՈՒԹԻՒՆ ԲՐՈՒՐԴ ԽՈՍՔ

Եաւ գիտցողը չկ վեճիր.
Եաւ կոռողը չկ կատղիր.
Եաւ զապողը չկ զարներ.
Եաւ վարողը չկ ճնշեր:
Հոս է կանոնն հաշտ գործին,
Գիւր վարչութեան բանալին,
Տիեղելքի Ծնթացքը,
Խրաց ծագման խաղացքը:

ՎԵՐՍԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ԽՈՍՔ

Ակզեռնք պատերազմողին.

Հիւրընկալ ըլլալ ու ոչ այցելու.

Ոսք առ ոսք քաշուիլ փոխանակ մաս առ մաս
առաջ խաղալու:

Ուստի.

Ըռաջդիմել, առանց առաջ քալելու.

Զեռք բերել, առանց ձեռք երկնցնելու.

Գրաւել, առանց բռնազրաւելու:

Ով յարձակում վճռէ՝ պարտուող կը մնայ,

Ուստի.

Կռուող կողմերէն գժկամակմղը յաղթող կը դառնայ:

ԵՕԹԵՐՍԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ԽՈՍՔ

Ես կուսուցանեմ դիւրաւ հասկնալ,
դիւրաւ գործադրել.

Շատոյթը կարող չէ զիս հասկնալ,
ոչ ալ գործադրել:

Ուսուցումիս մէկ է դաստիարակը,
գործադրութեան մէկ է օրինակը.

Ով զայն չի ճանչնար, հասկնալ չի կրնար.
Վիշեր կը հասկնան զիս. աս արժանիքս է:

Եյսպէս ալ Մեկնակը.
Գանձը կը կրէ զգեստին տակ խուրձէ:

ԵՕԹԵՍՈՒՏՆՈՒՄԵԿԵՐՐՈՐԴ ԽՕՍՔ

Ով գիտէ թէ կ'անգիտանայ՝ անեղծ է.
Տդէալ շատզէտ երբ ձեւանայ՝ հիւանդ է.
Ե՞ս որ գիտէ թէ հիւանդ է, փրկուած է:
Եյսպէս ալ.

ՄԵՂՆԱԿԻ այս ցաւէն զերծ է.
Կը զգայ. ուսաի փրկուած է:

ԵՕԹԵՍՈՒՏՆՈՒՄԵԿԵՐՐՈՐԴ ԽՕՍՔ

Ուր մահացուին վախը կը նուազի,
մահը կը սկսի:
Կայքը չի մահացնել,
Կեանքը չի դառնրցնել.
Ով չի դառնրցներ, չի դառնընար:
Եյսպէս ալ ՄԵՂՆԱԿը.
Եր չափը գիտէ ու զինք ցոյց չի տար.
Եղոնկ կը շատանայ, պատուի պէտք չըզգար.
Շնատուրով գոհ է, շննծուն չի ցանկար:

Ե Օ Թ Ե Ն Ե Ս Ա Խ Ե Ո Ւ Ե Ր Ե Ր Բ Ո Ր Գ Ի Օ Մ Ք

Մահուամբ կը պատժեն՝ ով լնդզել վճռէ.
Կը թողուն ապրի՝ ով վեզ ծռել վճռէ.
Երկոքին եւս լաւ կամ գէշ է վերջը.
Ո՞վ գիտէ որն ասոնց ոճիր է:
Ուստի.

Մեկնակը այստեղ ձեռնպահ կը մնայ.
Տիեզերքի լնթացքն այսպէս կը հասկնայ.
Յաղթել առանց կռւի,
Եզրել առանց հրամանի,
Աէր շահիլ առանց կոչի,
Ներգործել առանց գործի:
Տիեզերքի ցանցը լայն բացուածք ունի.
Եւս սակայն անկէ ոչինչ կը վրխի:

Ե Օ Թ Ե Ն Ե Ս Ա Խ Ե Ո Ւ Ե Ր Բ Ո Ր Գ Ի Օ Մ Ք

Երբ աշխարհ զուրկ է երկիւղէն մահուան,
Մահուան երկիւղով լոնչպէս զսպել զայն.
Երկիւղով պահել ու յանցապարտ մը՝
յիառյ իր ձեռքով իսկ մահուան յանձնել.

Ո՞վ կրնաց վճռել:
Կեանքի, մահուան վրայ վճռող Միակ մը կայ.
Ով փոխան անոր կեանք ու մահ վճռէ,
Ենվարժին պէս, որ փայտ կոսդազին տեղ
Տապար կը վերցնէ, ձեռքը կը կորէ:

Ե ՕԹԵԿԵՍ ՍՈՒՏՆՈՒԴԻՆԳԵ ԲԲՈՐԴԻ ԽՈՍՔ

Շատերն սովամահ կըլլան՝ քիչերն երբ կը յղիանան,
Ոկիզը տագնապի.

Շատերն կարգէ դուրս կելլան՝ քիչերն երբ կը յոխարտան.
Ոկիզը անկարգութեան:

Շատերն մահը կ'արհամարհեն, քանզի կեանքին դերին են.
Օկրենք զուր կը զոհեն:
Ով որ կեանքին դերին չէ, կեանքէն վեր կ'ապրի,
Խորագոյն կ'ապրի:

Ե ՕԹԵԿԵՍ ՍՈՒՏՆՈՒԴԻՆԳԵ ՑԵՐԲՈՐԴԻ ԽՈՍՔ

Եռուրբ ու թեք՝ մարդը կը ծնի,

Կարծը ու սէգ՝ կը մեռնի.

Եռուրբ, մատղաշ՝ ծառը կը ծլի,

Չիգ ու հաստ՝ կը դագրի:

Ուստի.

Չիգ ու հաստ՝ կերպերն են մահու.

Եռուրբ ու թեք՝ կերպերն ապրելու:

Եյսպէս նաեւ.

Հաստ ու յաղթ՝ վար է,

Դիւր եւ թեք՝ վեր է:

Ե Օ Թ Ե Կ Ս Ո Ւ Ե Ե Օ Թ Ե Ե Բ Բ Ո Ր Դ Ի Խ Ո Ս Վ

Տիեզերքի Ընթացքը աղեղ լարելու կը նմանի.

Յցուածքը կակղել, կակուղն ամրացնել.

Շատը պակսեցնել, քիչը լրացնել.

Տիեզերքի Ընթացքն է:

Աւելին առնել՝

Պակասը լեցնել:

Խոկ մարդոց Ընթացքը՝

Պակսած տեղեն առնել՝

Յորդած տեղը թափել:

Ով իր լիութիւնն աշխարհին դոչէ

Ընթացքին մէջ է:

Ուստի Մեկնալը.

Աը ներդործէ առանց գործքի,

Աը կատարէ առանց վարձքի՝

Ու դործի վրայ չերեւար:

Ե Օ Թ Ե Կ Ս Ո Ւ Ե Ա Թ Ե Բ Բ Ո Ր Դ Ի Խ Ո Ս Վ

Եշխարհիս վրայ ջուրն է էն կակուղ նիւթը.

Ենկէ ուժով սակայն կակող չի կայ պինդը.

Քանի կը ժխտէ ձեւը՝ անյաղթ է:

Եմն մարդ գիտէ.

Ակունը կը դէ տոկունը.

Մեղմը կը դէ սեղմը:

Ռայց ով վարպետ է:

Մեկնակն այսպէս կ'ըսէ.

Ով հանրութեան մեղքն իր վրայ կ'առնէ՝
անոր փրկիչն է:

Ով հանրութեան չարն իր վրայ կ'առնէ՝
անոր վարպետն է:

Ռշմարիտ խօսքը ներհակի պէս է:

Ե ՕԹԵԿԵՍՈՒՏՆՈՒՄՆԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Բռնի գործէն վերջ թէ քէնն անցած չէ,
Ով եղած գործը լաւ պիտ յորջործէ:
Եհա ինչու.

Մեկնակն իր գործը ինք կը կատարէ.

Ուրիշն այսպէս պէտք չի մնար մեղադրէ.

Ով կանոնին մէջ է՝ կը կատարէ.

Ով կանոնէն դուրս է՝ կը պարտադրէ:

Տիեզերքին Ընթացքն ամէնքը հաւսար կը բռնէ.

Եյս Ընթացքն իրեն Վարպետը կանոն կը սահմանէ:

ՈՒԹԵԱՏՆԵՐՐՈՐԴԻ ԽՈՍՔ

Երկիր՝ քիչ խոշոր,
Մարդիկ՝ շատ շատոր.
Կազմած, մեքենայ՝ տասնեակ մը բաւ գայ.
Կեանքը սիրելի,
Կայքն անլքելի.
Կառք ու նաւ՝ առանց երթավայրի.
Օքնք ու զբահ՝ առանց զօրավարի.
Չուանէ հանգոյց՝ փոխանակ գիրի:
Եւ այսպէս.

Ուտեստը արդար,
Օգեստը յարմար.
Կեանքն զգաստ ըլլար,
Շարքն անեղծ մնար:
Եւ, թէ համայնք համայնքի մօտ ըլլար՝
աքլորի կանչն ու
շան մերժման հաջը
լսուելու չափով,
Մարդ ապրէր, ծերնար՝
չգար քովէ քով:

ՎԵՐԴԱՆ ԽՈՍՔ

Ուղախօսը կը ծառայէ,
Գեղախօսը կը հմայէ.
Ծառայողը հաշտարար է,
Հմայողը կոռւաքար է:
Խմաստն ուսմունքէն կոյս է.
Ուսմունքն իմաստէն մերկ է:
ՄԵԿՆԱԿՆ ինքզինք չի պաշտեր.

Քանի բաշխէ զայն՝ կ'ամբողջնայ.

Քանի զոհէ զայն՝ կ'անմաշնայ:

Տիեզերի լոթացքը.

Չեռք տալ, առանց ձեռք դնելու.
Մարդուն լոթացքը.

Օարկ տալ, առանց զարնելու:

ՎԵՐԴԱՆ ԽՈՍՔ

Լաօ-Զը, բուն անունով կի Պէ-Եանդ, քսան եւ հինգ դար առաջ
Զինաստանի հոչակաւոր Զիու հարստութեան պատկանող կայսեր մը
գիւանատան պատմագիրն էր: Ծնած էր 604 թուին, Քրիստոսէն
առաջ, Հոնան նահանգի գիւղերէն մէկուն մէջ, որ կայսեր հարկատու
պետութեան մը կը պատկանէր: Հոդ, նեղնապէս նահապետական ոս-
կեղէն անցեալին մէջ ապրող, իրապէս արքաներու, իշխանաւորներու
եւ նախարարներու նենգալից ու քինախնդիր կոիւներուն եւ իրենց
լուծին տակ կըուած ժողովուրդներու կեղեքումին ականատես այս
գիւանապետ պատմագրին վիճակուած էր երկար տարիներու անշուք եւ
անշուկ ծառայութիւն մը եւ ամէն անձնական շահէ ու փառքէ, ամէն
աշխարհիկ վայելումներէ կոյս մնացած կեանքի մը զոհաբերոյթը՝ կոր-
սուած դրախտին, լքուած նահապետական կարգին ու դաշնակոյթին
վերհաստատման ի ինդիր:

Երբ սակայն իրմէ առաջ արմատցած, իր օրով արդէն ծովծաւալ
համեմատութիւն առած չարիքը տուն տեղ եղաւ եւ ապականութիւնը
ամէն խորշ թափանցեց, պետական շրջապատն ու գիւանական գործերը
սկսան զզուանք ազգել այս գեղի զաւկին. Խրճիթ մը քաշուեցաւ, որ
լեռան մը կուշտին վրայ կառուցուած էր Հան-Քօան նահանգին մէջ:
Հոն երկար տարիներ ապրեցաւ մինակը եւ ութսունէն վեր տարիքի մը
մէջ գէպի արեւմուտք Ճամբորդեց: Աահմանագլխէն անցած միջոցին հոն
սպասող սահմանապահ պաշտօնեան ինդրեց իրմէ որ հեռանալէ առաջ
գիր մը թողու: Այն ատեն Լաօ-Զը, որ հայերէն “Ճերուկ” կը նշա-
նակէ, գրեց ու թողուց չինական հինգ հազար նշանագիրներէ միայն
բաղկացած այս գիրքը որ երկար ատեն Զինու պատմագիրները իր վրայ
խօսեցուց միայն իր հեղինակին Լաօ-Զըի անունով: Ասկէ իրաւամբ կը
հետեւի որ սկիզբէն ուեւէ անուն չունէր երկը: Դարեր յետոյ կը տես-

Նուի պատմագիրներու յիշատակութեանց մէջ գրքին դաօ-դէ-գինդ
անունը, բարդ անուն մը երեք բառերէ բաղկացած, որոնց առաջնը կը
նշանակէ “ուղի”, կամ “ընթացք”, երկրորդը՝ “ուղղութիւն”, “ուղիղ
դիմ”, կամ “կանոն”, (իբր օրէնք), երրորդը՝ “գիրք”, որով ամբողջը՝
“ընթացքին (եւ իր) կանոնին գիրքը”, անուն որ յայտնապէս կ'երեւայ
առաջացած ըլլալ գրքին երկու մասերուն սկզբի բառերէն:

Գործին առաջին գլուխը, ինչպէս այս առաջին խօսքին վերջին
տողերէն եւս կը հետեւի, բանալի է Լաօ-Զըի մտածումներուն ամբողջ
շաբքին: Հոս Լաօ-Զը կը ձեռնարկէ արտայայտել իր աստուածային
գաղափարը ու կը զատորոշէ ընթացքը երկու իմաստներու մէջ. մէկը
ինքը, իր էութիւնը, ամէն իրերու եւ էակներու հեղինակը, Անեղը որ
անուն չունի, միւսը իր ընթացքը, իր կերպը, եղողը, կենդանին, զոր
թէեւ չենք տեսներ, լսեր, շշափեր եւն, բայց կը զգանք մեր հինգ
զգայարանքներէ անջատ զգացումով մը, մեր սրտի աչքով: Որովհետեւ
ինքը, էութիւնը, Էն, այսինքն Անեղը իբր այսպէս՝ բացարձակորէն կը
խուսափի մեր իմացումէն եւ իր կերպը միայն կը խորադգացուի, ուստի
Զինքը եւ իր կերպը մէկ կ'ընդունինք եւ այս Մէկը կը կոչենք
երկրորդին այսինքն մեզ հաղորդ եղողին անունով՝ կերպ, ուղի կամ
ընթացք:

Յաջորդ գլուխներուն կամ խօսքերուն մէջ Լաօ-Զը կը պարզէ
այս Ընթացքը, անշուշտ այնպիսիներուն, որոնց զգացական, իմացական
ուժը լոկ իրենց հինգ զգայարանքներու պաշտօնին վերլուծման եւ
աւանդութեանց ու նախապաշարումներու չորս պատերուն մէջ չի սահ-
մանափակուիր, այնպիսիներուն, որ իրենք եւս զուրկ չեն այս ընթացքին
տարտամ կամ որոշ իմացումէն: Առանց այս իմացումին չկայ բացուիլ
հինգ զգայարանքներու կեանքէն վեր, սերունդէ սերունդ կուտակուած
նախապաշարումներու բանտէն, իշխողներու նիւթած մաքի կապանքնե-
րէն դուրս, չկայ ընթացք, չկայ զգալ ու հասկնալ Լաօ-Զըի խօսքերը,

չկայ սեպհական կեանքի կանոն ընել զանոնք. այո՛, առանց այս իմա-
ցումին չկայ կրօնք, չկայ բարձրանալ հասարակ մարդուն եւ ամբոխին
տափակութենէն վեր, ուր այս իմացումը սաղմնային վիճակէ մը անդին
չընձիւղեր ու Կանոնի չի փոխուիր, դէպի Մեկնակը եւ հմակէ դէպի
Մէկը եւ Յաւէրժը:

“Մեկնակ”, բառը պէտք է հասկնալ հայկաղեան բառարանի
իմաստով (իբր որակ եւ իբր քանակ) լոկ իբր յիշեալին գիրքը ամ-
բոխին ու զանգուածին հանդէպ: Վերջինէն անջատուելով, զանգուածին
եւ ամբոխին հանդէպ իր միակութիւնը հակադրելով՝ Մեկնակը սեր-
տօրէն կը միանայ Մէկին, իրերու ծագման բնական ընթացքին, տիեզերքի
կերպին, այս կերպին մէջ տեսնելով նաեւ անոր “կամքը”, եթէ կա-
րելի է այս բառը գործածել տիեզերականին համար: Ընթացքին կա-
նոնը անոր համար կը նախընտրէ մարդերէ կերտուած ու թրծուած
բոլոր կանոններէն, գրուած օրէնքներէն, որովհետեւ ան իր սեպհական
բնատուր կանոնն է, հետեւաբար կենդանին. ինք կենդանութեան պէտք
ունի. օտարով, անկենդանով չի կրնար կենդանանալ, այլ իր բովան-
դակ էութիւնը հաղորդ պահելով իր մէջն իսկ թափանցած կենդանի
բանի մը, բարձրագոյն կեանքի մը հետ: Ինչ որ դուրսէն կուգայ՝
բունադատուածը, պարտադրուածը, շինծուն, հիպնոսուածն ու աճպա-
րարուածը՝ շղթայ մշնէ իրեն, որ կը կապտէ իր գնացքը գէպի Ընթացքն
ու իր Կանոնը, դէպի իր իսկ ընթացքը եւ իր իսկ կանոնը, դէպի
ինքնաբերը՝ միակ ձմարիտը, միակ կատարեալը: Մեկնակը կը մերժէ
ամէն կապանք իր Ընթացքին հետ ունեցած բնատուր կապէն դուրս:
Ուստի կը մերժէ ուսմունքը, իր մարդկերտ առարկաներն ու եղանակը եւ
անոր կը հակադրէ վարմունքը: Կը մերժէ ուսէ նիւթի կամ դաւանանքի
ու դրութեան մէջ կերպարանք ստացած փոխկրօնքը եւ անոր կը հա-
կադրէ անկերպարան բուն կրօնքը: Խօսքի այլափոխուած բանին տեղ,
իր իմաստի նշանակութեան մէջ կոյս մնացած բանը: Անկերպարան կերպ

մը միայն ցմահ կրնայ կերպարանւորել իր կեանքը ու ղայն բարիին ուղղել: Վրօնքը անկերպարան ու միանգամայն անկերպարանւորելի է. կարելի չէ զինքը կերտել ընդհանուր ձեւի մը, որ մեծամասնութիւնը եւս կարենայ թափանցել իր կանոնին ու յարի անոր միակ ձեւի մը մէջ ինչ որ սոսկ անհատ մը կրնայ իր մէջ իրադորձել: Կուոքի մը պաշտամունքը, քանդակի մը կախարդանքը, պատկերի մը խարկանքը, ինչպէս քերթուածի մը հմայքը ու մեղեդիի մը թովչանքը ճշմարիտ կրօնքը չէ. փոխկրօնք մը սոսկ, կրօնքէն բղնած թէեւ, իբր կրօնք մը բարին ներդորձելու անզօր սակայն:

Արդարեւ, թէ կրօնքը՝ ներդործող, ծառայող ոգին, Չտէրը, անձառ կերպը որ վարմունքով կարտայայտուի, թէ փոխկրօնքը՝ արուեստին Ծորդուած մոդական գերող ոգին, Տէրը, մարդկայնացած կերպը՝ եւ թէ ջոկ արուեստը՝ գեղեցկանուեր, բռնաւոր ու հեթանոս, ապողնեան ու շամիրամային ոգին, Չաստուածը, նիւթական փատցած կերպը, — երեքն ալ միեւնոյն Անեղէն եւ իր կերպէն է որ կը սաղմանարուուին: Աւելին, երեքին ալ սաղմն ու փթիթը իրենց ենթականեւրուն՝ Մեկնակին, մոդին ու քուրմին՝ ապրած ժամանակներու շրջանէն ու ճանչցած մարդերու շրջանակէն, այս երկու ազգակներու տիրական զգացումներէն ու խորհուրդներէն կը բեղմնաւորուին: — Մեկնակը կը կոմիւ ուղին վրայ եւ իր երթը վախճան չունի. իր կեանքը ջահ մը ըրած մեղմիւ կը լուսորէ ժամանակին ու միջոցին ընդմէջէն. որքան իր շըշանին ու շրջապատին խորունկէն է իր կերպը բեղմնաւորող շնորհը, այնքան աւելի կը թափանցէ ապագային ու հեռակային: — Մոգը իր գնացքին անմիջապէս վախճան մը կը դնէ եւ մէկէն կ'ողողէ աչքերը իր հրթիւններու արցակով, որ շլացած աչքերը հաղիւ կուրցուցած՝ մէկէն կը դադրի լոյս մը ըլլալէ: — Գեղեցկութեան քուրմը՝ արուեստը, մարդկային տկարութիւններու ուղիէն կուղէ իրականացնել ու վլրջակէտել իր եւ իրեններուն երազը եւ Արայի զմուսուած դիակը կամ

արձաննը գըկել կու տայ իր կառուցած տաճարին մէջ աղօթող, ապրեւ լու եւ սիրելու մարմաղն խունկովը մխացող թագուհին:

Եղած, լմնցած արուեստ մը շատ շատ կրնայ ամբողջնող, արտայայտող մէկ մասը կազմել եղող ու չէ լմնցող լնթացքի մը, ինքնաբեր կեանքի մը, հոսանքի մը: Ուր սակայն չի կայ այս բոլորը, կայ միայն արուեստին ու եղածին միահեծանութիւնը, հոդ չկայ կենդանացնող, մահացումէ զերծ պահող աղբիւր մը, որպիսին է Ճշմարիտ անկերպարան կրօնքը, նոյն ինքն անեղծ իմացումը, նոյն ինքն իմաստը: Ապացոյց մարդկային յուռթի մշակոյթներու փասնալը գուող քաղաքակրթութեանց մահաստուեր ու ցուրտ ամբարտակներու ետին, բարելոնէն մինչեւ Եւրոպա, Երկնային Կայսրութենէն մինչեւ Նոր Երկիր: Աս ան պահն է, ուր կեանքը կը Խղուի իր արեւէն, իր կենդանութեան աղբիւրէն, կը դադրի կենդանի բան մը ըլլալէ ու կը մերկանայ իր իմաստէն. Հոս արտայայտութիւնը կը տիրէ, այսինքն փոխկրօնքը արուեստը եւ արուեստէն բղնած փոխարուեստը եւ դիտական ու պետական գրութիւնները, իրենց գրուած օրէնքներով, վարդապետութիւններով եւ այլ «ութիւններով»: Բնատուրին տեղ շննդուն, կերպին տեղ փոխկերպը: Հոս է որ մշակոյթը կը դադրի, քաղաքակրթութիւն կը դառնայ:

Կրօնական չէ արուեստին ներդործոյթը. զուտ մարդկային կերպ մը՝ կարի մարդկային, սահմանափակօրէն աշխարհային նպատակներու տանող: Մինչ իրաքանչիւր անհատի ներսէն եկածն է որ կը ձերբազատէ զայն ամէն շղթաներէ, աս նոր շղթայ կը դնէ: Քանի իր ձգտումը չէ զինք պատուղներու բնական կերպը, անոնց աստուածայինը յայտ բերել, իր շղթաներէն արձակելով՝ զինք իր անձին մէջ միահեծանընել, քանի իր ձգտումը աջողութիւն ձեռք բերել է, այսինքն տիրապետել մը՝ մարդկային օր աւուր փոսացող տկարութեանց չարաշահութեան ճամբով, ոչ նուիրուիլ մը, ոչ ծառայել մը, — արուեստը չէ

կարող կը օնքին տեղը պահանջել կամ բաժնել ու դիպուած մը չէ որ մարդկային պատմութեան ճանշցած հնագոյն շրջաններէն մինչեւ մեր փառաբանուած կատարելութեան օրերը ժողովուրդները պատուհասելու մասնագիտութեան մէջ անուն չանած ամէն բռնաւորի ու կեղեքողի սիրական զբաղումը, զօրավեցը եղած է արուեստին կիրառումը իր բոլոր ձեւերուն մէջ անխտիր:

Մեկնակը սակայն չեղք մը չէ. իր ձեռնպահութիւնը ամբոխին հասկցած անտարբերութիւնը չէ: Փոխկերպէն ձեռք կը քաշէ կերպին, Ընթացքին վերփարելու համար. գործէն հրապարակային գործունէութենէն կը քաշուի, իր ուժերը ամբողջապէս ներդործումի յատկացնելու համար: Զանգուածէն, որուն համար չինական ու ասիրական լեզուներու գործածած “շատեր”, ու “շատոյթ”, (բաղդատել թուրքերէն չորլուք ու մեր գրաբարի իմաստով՝ բազմութիւն բառերու հետ) դարձուածքները նիցշէական լաւագոյն բնորոշում մը կընեն, — չափ կը պահէ՝ ոչ անոր հետ խոռվ ըլլալուն, այլ անոր ծառայելու համար իր՝ Մեկնակի՝ հասկցած կերպովը: Իրեն համար ուղի, այսինքն կերպ, գործելակերպ, տակտիկա ընտրելը նպատակ ընտրել է. չի հաւաք ճշմարտութեան հոն, ուր նպատակ ու միջոց նոյնացած չեն, ուր նպատակը միջոցի մը կը կարօտի՝ ինքըստինքեան միջոց մը ըլլալու չափ ներքին ուժ չունենալուն եւ միջոց մը, ուղի մը, Ընթացք մը անպատճառ նպատակի մը կարօտ է, ինքըստինքեան նպատակ մը ըլլալու չափ մաքրութիւն չունենալուն: Իր Ընթացքը անսկիզբ է եւ անվախճան. սոսկ Ընթացք: Արդ, Մեկնակը չի շատանար այս Ընթացքին յարելով, այս Մէկին միանալով. իր Ընթացքը լոկ յարիլ մը, միանալ մը, միոյթ մը չէ, այլ նաեւ միացնել մը, միացում մը: Ուստի Մեկնակը՝ փոխանակ ամբոխը արուեստին բռնաւոր հիպնոսումով, փոխարուեստին անհոգի փատցածութիւններով “գիտութիւն”, եւ “գիտական”, կոչուած մշակոյթէ մշակոյթ կամ դարէ դար գլխիվար փոխուող մարդկային գիտոյթի յաւակնոտ վճիռ-

ներով ու տափակութիւններով ալ աւելի ամբոխցնելու, ինքնութենէ, անհատական դրօշմէ ու գոյնէ զուրկ խմորի մը վերածելու, — կը տարամբուի, կը ցրուէ զայն՝ լքելով անոր սլքտիլ սիրած վայրերը՝ փողը եւ հրապարակը, բազկաթուն ու բեմը եւ իր վարմունքը, իր կեանքը սպաս դնելով նիւթական ու հոգեկան կապանքներէ ազատ տարամբոխ համայնքներուն: Լեզուն քիւ կը գործածէ՝ իր վարմունքին տալու համար խօսքը: Ընթացքը, աստուածային կերպն է իր դաստիարակը. անոր կանոնը կընէ իրեն խօսք, ինք որ միջնորդ մ'է Մէկին եւ Շատերուն միջեւ: Ասոնցմէ չի հասկցուելուն մէջ կը տեսնէ իր միջնորդ մը, կարգաւորիչ մը ըլլալու կոչուած ըլլալը. ուր Քիչերէ հազիւ կը հասկցուի, հոն է որ կ'աջողի աղդել Ամէնքին. ուր Շատերէն հասկցուիլ կը ջանայ, կը ձախողի: Խնչպէս տիեզերքը միայն իր վարմունքովը կուսուցանէ ու կը ներյայսնուի ու պէտք զըզդար երբէք մարդկային տհաս ճաշակին բաւարարութիւն տալու՝ քարոզելով, խօսելով կամ ի ցոյց գալով, այսպէս է նաեւ կարգաւորչին Ընթացքն ու գիրքը շրջապատին հանդէպ:

Միամիտ, նոյնիսկ ծանծաղ պիտի ըլլար կարծել որ կարճկուռ խօսքի այս անզուգական վարպետը՝ այսպիսի վճռական դիզք մը յայտարարելով իր շրջապատին, վերջնին կենսապայքարներուն՝ անցեալին եւ ապագային հետ՝ իր բարձր պաշտօնին եւ բարձրագոյն գիտակցութեան բերմամբ՝ սերտօրէն զօդուած իր կեանքէն իբր միակ Ընծայ այս պատիկ գիրքը միայն ձգած ըլլայ, իբր մէկը այն անհամար խորհուներու եւ քերթողներու փալանգէն, որ իրենց կեանքը անյուսօրէն մագաղաթին ու թուղթին յատկացուցեր են: — Կէս դարէ աւելի վառեցաւ այս անուշոյս ջահը Զինու պատմութեան փոթորկալի մէկ շրջանին թոհուրոչին մէջ. կասկած չկայ ուրեմն որ նաեւ լուսորկեց բարիին ճամբուն բոհին մէջ. կասկած չկայ ուրեմն որ նաեւ լուսորկեց բարիին ճամբուն բոհայ ձեռք ձեռքի տուած պայքարող ուժերու հոսանքը եւ գիւրացուց իրենց խոյանքը քաղաքակրթական լճացումներու եւ քարացումներու իրենց խոյանքը

կասեցուցիչ արգելքներէն անդին՝ դէպի Ընթացքը, դէպի Զինու ժողովրեան ներքին մշակոյթի անվանման ու անհուն գետանցքը:

Մինչ չնական մշակոյթի լուսասիհւու աստղերու պսակին մէջ իր անունն է որ կը գրաւէ էն պատուաւոր տեղը ներկայ մեծ մոքերու իսկ վկայութեամբ, իր գիրքը քիչ հասկցուեցաւ յաջորդ սերունդներէն, ճակատագիր մը՝ որուն հետ առաջուց իսկ, ինչպէս տեսանք, հաշտ էր Լա-Զըի ամբոխամերժ, աստուածընտել հոգին: Բայց իր գիրքը չի գրուած՝ իր կեանքն ու գործը, հակառակ Լա-Զըի թաքուն եւ անսանուն մնալու խնամու զգուշութիւններուն, որոնց մասին կը վկայեն չնական պատմիչները, աննշմար չի մնացին իրենին հետ բարախող պրտերէ. Կունդ-Ֆու-Զը (Կոմիտէիոս) հազիւ երեսունուհինդ տարեկան էր երրի կարգաւորչական գործունէութեան թեւ թուիչք տուող մտածումներու մէջ ամրապնդուելու պէտքէն մղուած այցելեց մեծ ծերունիին, Խորհուրդ հարցնելու համար իրեն զանազան հին օրէնսդիրներու հաստած կարգուսաբքերու մասին, որ իր քարոզութեանց հիմնաբարերը կը կազմէին. Ինչ որ գիտենք այս այցելութեան միջոցին Լա-Զըի խօսածներէն՝ Կունդ-Ֆու-Զըի կողմանկից պատմագիրներու իսկ վկայութեամբ սա է որ Լա-Զը Խորհուրդ տուաւ տարիքով իրմէ շատ փոքր բարենորոգչին չափ դնել իր խանդավառութեան ու յոյներուն ու ձեռք քաշել իր ազգակիցներուն շինծու կարգ մը յօրինելու իր յաւակնոտ Ճիդերէն, մինչդեռ Կունդ-Ֆու-Զը դարձին իր աշակերտներուն ամենախոր յարգանքով խօսեցաւ ալեղարդ իմաստունի մասին, զայն բաղդատելով ամպերու բարձրութեան մէջ սաւառնող վիշապի մը հետ:

Այս անշուք, բեղուն ու դէպի կատարելութիւնը իր զօրած գերագոյն սլացքով խիստ հազուագիւտ կեանքին լրացումը պէտք է ընդունիլ իր այս ուժառունումէկ Խօսքերը, որոնցմով յայտ բերուած մոքերու այսպիսի շաբք մը արտայայտող ուեւէ գործ՝ ուրիշ արհեստով խորհուներու եւ գրողներու ձեռքին տակ հաստիոր հատորի մը մէջ

սղմել տալ հազիւ թէ հնարաւոր ըլլար: Թէ արդեօք այս աւետարանէն ու բոլոր նմանօրինակ գործերէ կարծառօտ արտայայտութեամբ ինչ չափով աջողած է հեղինակը պատասխանել կեանքի ամենատաք հարցերուն եւ ինչ չափով հայացնողը՝ թարգման ըլլալ իր մտածումին, պիտի կրնայ արդար կշռով գնահատել թերեւս միայն ուշադիր ընթերցողը ու լեզուագէտ գրադատը, վերջնը այս փոխադրութիւնը բաղդատելէ վերջ ուրիշ լրացներով ցարդ լոյս տեսած թարգմանութեանց հետ, որոնց գլխաւորներուն ցանկը պիտի երեւայ յաջորդ երեսին վրայ, իրենց ներկայ աշխատութեան համար ներկայացուցած կարեւորութեան կարգով:

Վիեննա, Օգոստոս 1919:

Կ. Մ. ՀԱՎՏԱՐԵԱՆ

ԹԱՐԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գերմաներէն:

- RICH. WILHELM: Lao-tses Tao Te King. Jena 1915.
- ALEX. ULAR: Lao-Tse, Die Bahn und der Rechte Weg. Leipzig 1903.
- VIKTOR V. STRAUSS: Lao-tses Tao Te King. Leipzig 1870.
- KARL DALLAGO: Der Anschluss an das Gesetz (Brenner Jahrbuch 1915, Innsbruck).
- JULIUS GRILL: Lao-Tses Buch vom höchsten Wesen und vom höchsten Gut (Tao-Te-King). Tübingen 1910.
- DVOŘAK: Lao-tsü und seine Lehre. Münster 1903.

Փրանսերէն:

- STANISLAUS JULIEN: Lao-Tseu Tao Te King. Le livre de la voie et de la vertu. Paris 1842.
- C. DE HARLEZ: Textes Taoistes (Annales du Musée Guimet. Tome XX). Paris 1891.

Անգլիերէն:

- LEGGE: The Sacred Books of the East, vol. XXXIX: The Texts of Taoism. Oxford 1891.
- F. H. BALFOUR: Taoist Texts. London 1884.
- PAUL CARUS: Lao-tzes Tao-Teh-King. Chicago 1898.

Հայերէն:

Ուղիին եւ Ուղեղ-Գիծին գիրքը. Շիրակ, Աղեքսանդրիա 1905,
թիւ 4 եւ 5:

(Բառացի կիսկատար թարգմանութիւն Ուղարի ֆրանսերէնէն)

ՀՀ Ազգային գրադարան



NL0143162

